

խանութեան երեսիովասնն էր : Հռամ կերթար , և ժողովուրդը ունեցածովն ու չունեցածովը , նիւթականովին ու բարյականավոր Հռամ կը տանէր . եւ երբ գիմաղրութիւն գտաւ , զը յաշովեց , և իշխանութիւնը կորսնցուց , ինք որ “ Ես աս ժողովուրդը իմ ակրայիս զարկած եմ , աղէկ կը ճանչեմ կըսէր , ինչ որ Հռամ զէնք մնացեր էր գործածեց . բայց Հռամայ հատու զէնքերը ոչ կոնդակներն են , ոչ կախակայութիւնն է , ոչ բանադրանքն է , ոչ նորա հերձուածողբառն է ”⁽¹⁾ , այլ պիտութեանց երկաթէ և կրակէ զէնքերն են , առանց որոց օգնութեան ոչ երեկք յաջողած են Լատին եկեղեցւոց գլուխներն իրենց իշխանութիւնը տարածանել և ամրապնդել⁽²⁾ :

ԽԵՐԵՆՑ

(1) Ինչ որ զրութիւն կելէ հիմա Հռամէադաւան զրիչներէ : Գամբընանէն մինչեւ Պիոս թ . ամենը՝ Հայաստանեաց եկեղեցին Հին—Հերձուածող և զՀակահասունեան Նոր—Հերձուածող կանուանէն : Պապին վերջի կոնդակը (Ե Յունվոր 1873) Գիւրելեան Յալհաննէս Պատրիարքին վրայ խօսելով կըսէ : Իշխանութեան հանձելն ետեւ . “ հայութէն ուղղափառները կէտ մը խոստմանք և սկսէ մը սպասնալոք պահանջեց և չանց իւրիշ խօսութեան տակ ձգել : Արէթէ յաջողեր , ուզ գափառք նորէն նոյն շատ խեղզ վիճակը կը դառնացին սրուն մէջ ասկէ քառասառներկու տարի ” յառաջ կը հէծէին՝ իրենց համանէս հին—հերձ ձուածողոց իշխանութեան տակ նուածուած Ժամանակին ո : Նոյն կոնդակը կը դատապարտէ զմանք , որ Պետրոսի վրայ հաստատուած կաթողիկէ եկեղեցին կը հեռանան : “ Այս հիմն զե՞ս կեղցին բաժանաները , ալ Աստուածային եւ կամորդկէ Եկեղեցին չեն պահեր , հասկա կը չանան մարդկային Եկեղեցի մը չենէլ . որ ազգաւութիւն ըսուած մարդկային կոստերով միայն կապուած ըըտաւն , ոչ Երանելուցն Պետրոսի աթուային սերսիւ յարած քահանայից զօդիւը կը միան : Առաջ ոչ անոր պնդութեամբը կը զըտանայ ”

(2) Ուշնան իր վերջի Ուրմիւ տը Տէօ Մօնտի մէջ զրուած կամացան իննդիրդու ըսուած յօդուածցն մէջ պատմական ճշճապութեամբ կապացուցանէ մէր ըսածները :

ՓԱՌՔ Ի ԲԱՐՁՐԻԿԱՍ ԱՍՏՈՒՆՈՅ ԵԿ ՅԵՐԿԻՐ
ԿԱՂԱՂՈՒԹԻՒԽ Ի ՄԱՐԴԻԿ ՃԱԶՈՒԹԻՒԽ

Ովկ կարող է համարձակ ասել , ՓաՌՔ Ի ԲԱՐՁՐԻԿԱՍ ԱՎՐՈՇԵՐՅ արդեօք Բարձրելցին ողորմութեան վերայ անզգայութեամբ նիրհող ընարկեալ ժողովներդը , թէ Նորա շնորհաց ծագման ժամանակ արթուն հսկող պարզամիտ համբւները : Ովկ կը համարձակի այս սրտեւանդն շնորհակալեաց վըմեմ խօսքերը խղզի սրբութեամբ ու զգել ի բարձունս առ ամենակալն Առատաւած :

— Բարէ , տպերախտը չէ կարող արտասանել , քանզի շրթունքներէն վար սոտի տակ կը թափին . ապաշնորհը գոչած ժամանակ Տէրը կ'արհամարհէ , ամբարտաւանը երդած ատեն կը հայհցէ , ատեցողը այս խօսքով զԱռատուած ի վիէմինդրութիւն կը շարժէ . ստախօսը այս շնորհաց աւետեօք գովաբանելու տեղ կը թշնամանէ խաղաղութեան Հայրը և տիեզերաց թագաւորը . վերջապէս ով որ սրուին մէջ որջացած անարդ կիրք մի ունի , չէ կարույ արժանապէս ասել . ՓաՌՔ Ի ԲԱՐՁՐԻԿԱՍ ԱՎՐՈՇԵՐՅ , և ոչ վստահութեամբ կարող է երգել . Յէրիի իառաղընիւն Ի Տարդիի հաճար-բիւն :

Ովկ դնէք , որ սրտերնիդ խորովեալ է շարակնութեամբ , նախանձով եւ այլոց իրաւանց յափշտակիչ անցագոյանիութեամբ . որ մաքերնիդ վոդովեալ է եղբայրատեաց վատ խորհուրդներով , մի համարձակիք այս խաղաղութեան աւետիսը հնէցնելու : Դուք , որ խորովութեան մէջ որս կը որմնէք . գուք որ ատելութեամբ եւ զրկանօք շահ կը շրթէք , գդոյշ կացէք զԱռատուած խարելէ : Դուք , որ հասարակաց Արարծին արարածը , ձեղ նման մարդը , ձեր ընկերը , ձեր եղբայրը

Կ'արհամարհէք, ձեր անդամակիցը կը
մատնէք ու կը դաւէք եւ անդադար
Աստուծոյ ժողովրեան մէջ խռովու-
թիւն կը սերմաննէք . չէք պատկասիր
իշողութիւն և հաճութիւն ըսելու . մինչ
դեռ ոչ խաղաղութիւն կայ և ոչ հա-
ճութիւն . այլ իռուվութիւն շատ, ա-
տելութիւն յաճախ , որովայթ բազ-
մամիւ և տհաճութիւն անբան: Դուք
որ զԱստուած ՀԱՅԹ կ'անուանէք ի՞նչ
պէս մի և նոյն խաղաղութեան Հօր,
խաղաղաբար որդիք զիրար կը խոշուն-
գէք և խաղաղութիւն ու հաճութիւն
է կ'աղաղակիք: Դուք, որ նիրհած էք
բարութեան և արթուն էք չարութե .
ի՞նչպէս կ'ուղղէք առ բնութեամբ
բարին այն գոհութիւնը և փառատ-
րութիւնը, զոր չէք հասկանար և ըստ
արժանուոյն չէք յարդէք :

25. Դուք չէք կարող այդ սրտով
և այդ գործքով ճշմարտապէս գոհա-
նալ, չէք կարող ձեր այդ խաբեռու-
թիւնը մարսել: Եղբայրատեացին վը-
րէ միսնդիրն Աստուած է, որ սրտերու-
ծալքերը կը համրէ եւ նոցա ամենէն
խոր անկիւններն աղ կը տեսնէ և “Տէ-
րը հատուցանող է” :

— Ո՛վ զուարթուն ոգիք, դուք որ
յերինից յերկիր բերիք այս խաղաղու-
թեան աւետիսը, ինչո՞ւ շը տուիք զայն
հարուստներուն :

— Վասն զի նոքա իրենց սիրտն ու
միտքը կապած էին իրենց ճոխութեան
վերայ՝ քան թէ Աստուծոյ . իրենց յոյ-
որ ջրած էին մամոնայի վերայ՝ քան
թէ ամենազօրին : Կեանք, զօրութիւն,
փրկութէն և յաջողութիւն կորստա-
կան նիւթերէ եւ մահկանացու մար-
դիկներէ կ'ակնկալէ՞՞ն՝ քան թէ յամե-
նահարող անմահ Արարչէ՞՞ն: Ուստի և
նոքա ունայն արձակուեցան :

— Ինչո՞ւ շը յայտնեցիք իշխաննե-
րուն և բարձրագահ բազմող ժողո-

վրդեան մեծերուն :

— Քանզի նոքա իրենց յաջողու-
թեան վերայ վստահացած՝ մեծամը-
տութեամբ կը խրսխային և ամբար-
տաւանութեամբ անձերնին ամեն բա-
նի կարող կը համարէին . իրենց հը-
պարտ սրտից յօժարութիւններն ու-
գուսող մտաց խորհուրդները միայն
գործադրել կը փութային: Արդարու-
թիւն, ճշմարտութիւն եւ իրաւունք
իրենց կամքն ու բազանքներն էր . ամեն
սրբազն պարտք և նուիրական իրա-
ւունք ոտնակոխ կ'առնէին: Աղքատը,
թշուառը, անջորը, որբը և այրին կը
դրէին եւ իւրաքանչիւրը հակառակ
Աստուծոյ՝ մէն մի աստուածներ կը
հանդիսանային . ուստի և իրենց սրտ
ու մտաց խորհուրդներովը ցիր ու ցան
եղան , փրկութեան աւետեաց եւ
ճշմարիա գոհաբանութեան անարժան
դանուեցան . հգրք թուլացան և վէսք
իրենց աթոռներէին անկան:

— Հապա ինչո՞ւ երկրի վերայ աս-
տուածային խորհրդաց թարգման ա-
նուաննեալ քահանայապետաց, քահա-
նայից, գլորաց, օրինականաց, և մա-
նաւանդ առաքինի և սրբասէր համար-
ուած Փարիսեցւոց չ'աւետեցիք :

— Վասն զի նոքա եւս առանց ա-
մենասուրբ Հոգեւոյն շնորհաց ապաւի-
նելու, մարդկային սկար հանձարին
վստահացած դրով կը սպանանէին մո-
զովսւրդը , իսկ հոգին կ'ուրանային .
իրենց շահուն համար անխիղճ մտօք
Աստուծոյ օրինաց ճշմարտութիւնը
կը թիւրէին և նորա սրբութիւնն ու
յաւիտենականութիւնը ժողովրդեան
մտաց մէջն կ'եղջէին . մարդկային
կամ անձնական նկատումներով մար-
դոց ուսումն ու վարդապետութիւնը
ասաւածայինէն նախագառ և ստի-
պոլական կը համարէին . կեղծաւորու-
թեամբ արտաքուստ առաբինի կը ձեռ-

ւանային, մինչդեռ ՚ի ներքուստ ապա-
կանութեամբ լեցուած, խառարած ու
մօղբած, Աստուծոյ խաղաղ թագա-
ւորութեան հասնելուն անտեղեակ,
միանգամացն և հակուաակ էին, յար-
բած և յիմարացած լինելով չուզեցին
զԱստուած փառաւորել ուրկէ կա-
խումն ունեին միշտ, Աստուած ալ
զիրենք արհամարհեց և սովորեցնելու
համար որ շնորհքն ու զըրութիւնը ի-
րենցը չէ, այլ Աստուծոյն է, նոյա-
պաշտօնը եւ իրաւունքը տուաւ ա-
նարդ համարուած յիմար ու անջօր
մարդկան, որոց ներքին արժանիքը կը
գերազանցէր նոյա բոլոր կարծեցեալ
արժանիքէն եւ արդարութիւնը կ'ա-
ռաւելցը նոյա համայն արդարութե-
նէն :

— Ո՛վ անմահ զուարթունք, ոգիք
երկնայինք, Հրեշտակէ սիրոյ և աւե-
տարանիքը խաղաղութեան, ըսէք կ'ա-
ղաքէմ, երբ դուք անթիւ բաղմու-
թեամբ Բեթղեհէմի դաշտին վերայ
սիրեցայք և անպատճում ուրախու-
թեամբ մարդկան ազգի մեծ ուրա-
խութիւնն ու միմիթարութիւնը աւե-
տեցիք, երբ այն պարզամիտ ու խա-
ղաղասիրտ հովիւնները քաջալերեցիք.
երբ Բեթղեհէմի այրին մէջ ծագած
Լոյսը, աստուածային յաւիտենական
Մանուկը անոնց մատնանիշը ըրիք, այն
առեն ալ նոյն երկնաւոր հիւրին առ
սլքնջական եղող անշուք այրը այժմեան
պէս էր. այն անմեղ և անմահ մանկան
սրաշտօն հարկանող հովուաց սիրտն ու
միտքն ու այժմեան պաշտօնէից զգաց-
մանց և խորհրդոց պէս էր,

— Ո՛չ, յայնժամ այն տեղ արուես-
տական յղիեալ բարեր, պորփիւր կամ
կուձ չը կար, բայց հանդարտութիւնն
ու երկնային խաղաղութիւնը անմա-
հին բնակարանին հաճոյական զարգե-
րը կազմէին: Այն ատեն անդանօր

ոսկի, արծալթ և ականակուռ անօթ-
ներ ու զարդեր չը կար, ոյլ հաւատք
և անմեղութիւն, սրբութիւն և հնա-
զանկութիւն, սէր և յոյս սպաս կը
տանէին յաւիտենական տրքայ Մա-
նուկին: Այն ժամանակի խոնարհ Եր-
կրպագուաց մոտաց մէջ խորամանկու-
թիւն, նենգութիւն և տիրապետական
ամբարտաւանութիւն չը կար, նոյա
սրտից մէջ փառասիրութեան աենջ,
ագահութեան բաղձանք և ատելու-
թեան զգացումն մուտ գտած չէր.
այլ հեղութեամբ, շնորհակալութեամբ
և քաղըր երախտագիտութեամբ լցո-
ուած կը խոնարհէին այն անձառ լու-
սոյն առջեւ, որ կը լուսաւորէր թէ
գիշերթան մթութիւնը և թէ երկրո-
պագուաց սրտերը: Այն ատեն՝ փո-
խանակ այժմեան կանգեղաց, ջահից
և ճրագաց, որք գժբաղդաբար հա-
կառակութեան և խովութեան պատ-
ճառ եղած են քան թէ պատուց և
պաշտաման նշան, այն տեղ կը փայլէին
ճշմարիտ հաւատքն ու չերմեռանդն
պաշտօնը:

Սորա համար նոքա արժանացան
երկնային խաղաղութիւն վայելով ան-
մահ հրեշտակացս երգը լսելու և հա-
մարձակութեամբ մեղի հետ երգելու.
« Փամոք ՚ի բարձունս Աստուծոյ եւ
յերկիր խաղաղութիւն ՚ի մարդիկ հա-
ճութիւն ո: Մեք յերկնից յերկիր բե-
րինք այս գոհաբանութեան երգը և
բարութեան ու խաղաղութեան աւե-
տիսը. մէք ուսուցինք մարդկան այս
հրեշտակաց ուսումնը, բայց խիստ սա-
կաւք ՚ի մարդկանէ կարողացան ար-
ժանապէս երգել դայն. խկ բաղզւմբ
խաղու և միմիսյն սովորութեան փո-
խեցին: »

— Ի՞նչ կուվես, ովհ հարցասէր, Բեթ-
ղի հեմի այրին հին արժանիքը նորոյն
հետ համեմատել կը կամիս. ոհ, տար-

բերութիւնը խօսու մեծ է, այն ա-
տեն երկինք էր, Աստուծոյ տուն եւ
տաճար էր. այն ատեն փոխանակ ա-
տելութեամբ եւ խռովութեամբ ծը-
խուած խնկոց, կենդանի հաւատք,
անկեղծ սէր եւ հաստատուն յցո կը
բուրէր, այն ատեն փոխանակ ձանձ-
բացեալ շուրթերէ թափուած անսիրտ
ազօթքներու և փոխանակ աստուա-
ծատեաց կիրքերով զգածեալ կատար-
ուած պաշտօններու, զմայլեալ սրտե-
րէ եռանդուն և յօժարակամ երգ ու
օրհնութիւն կը սլանար. կը կամիս որ
վերջին խօսքն ըսեմ, այն ատեն տուն
էր Աստուծոյ իսկ այժմ այրէ աւաղա-
կաց, ուր կ'որջանան արք արեանց,
որոց հատուցումն անվրիպելի է . . .
Տուն է աւաղակաց, վասն զի ա-
նօթք կը յափշտակին, պատկերք կը
խորտակին, կանդեղք կը չարդին, ճը-
րագարանք և աշտանակք կը բեկանին
և սուսերօք և բրօք նախճիք ասպա-
տակութեան կը գործին — :

Արդարեւ ովք քրիստոնեայք, ովք
դուք, որ զԱստուած՝ զգատճառն բա-
րութեան եւ խաղաղութեան ՀԱՅԻ
կ'անուանէք, դուք ինչ ազգէ կ'ուզէք
եղիք, հերիք է որ ձեր պաշտաման ըս-
կըզունքը մէկ է, դուք ամենքդ ալ
անդամ էք մէկ գլխայն, մէկ Տէր Յի-
սուս Քրիստոսին, որ խաղաղութեան
համար եկաւ, հաշտութիւն ըրաւ,
զմարդիկ իրարմէ եւ զԱստուած՝ ի
մարդկանէ անջատող միջնորմն քակեց
և միացոց զմարդիկ ընդ մարդկան եւ
ընդ Աստուծոյ: Այս յաղթող հաշ-
տարարը հեղութեան ու խօնարհու-
թեան ձանքով եկաւ, այս խաղաղու-
թարը սիրոց և բարերարութեան միջո-
ցաւ վարուեցաւ մարդկան հետ. իւր
երկնային պաշտօնը անդատին ծնած օ-
րէն սկսաւ: Այս այրը, ուր դուք
զԱստուած պաշտելու համար վերաբ կը

խոշտանգէք, բարձրածայն կը քարոզէ
ձեզ խռնարհութիւն և սէր. այս ազ-
քատիկ այրը կուսուցանէ ձեզ որ Յի
սուս Քրիստոս ձեր ձմբաւթենէ աւել-
լի ձեր սիրալը կ'ուզէք, այս այրը կը
յանդիմանէ զձեզ ձեր կեղծաւորու-
թեան և ստապաաիր պաշտամանց հա-
մար, Աստուած խռովութեան մէջ չք
պաշտուիր

Ո՛հ, որչափ ներհակ է ձեր գործը
Փրկչն կամաց: Ձեր ատելութեաննը-
շանն այն տեղ կեցած ատեն ինչ սրբ-
տով ծունկի կը չօքիք և երկրպագու-
թիւն կընէք. այն տեղ, ուրիէ աշխար-
հի համար խաղաղութիւն, հաշտու-
թիւն և փրկութիւն սփռեցաւ: Երբ
կը տեսնէք այն տեղ օտարազգի և այ-
լակրօն զինուոր մի, զըր ձեր ատե-
լութիւնը կանգնած է իբր արձան
յաւիտենական նախատանաց: Պե-
նուոր մի որ ձեր պաշտամանց խոր-
հուրդը չք հասկանալով եւ ձեր խը-
ռովայսց վարքէն զգուելով կ'արհա-
մարհէ և կը ծաղըէ զայն: Հրացանա-
կիր մի կը տեսնէք այն աեղ, որ զքը-
րիստոնեայ զեղաքարսդ խաղաղելու հա-
մար արձանացած է բռնութեաննշա-
նով, մահատու զէնքով: Եւ երբեմն
անհոգութեամբ ոտքին տրոփիւնովը
երբեմն ալ ձեռքի զինուց շիրտոցովը
բարեպաշտ ազօթաւորին հանդարտու-
թիւնը կը խսովէ, երբ կը տեսնէք,
կըսեմ, որ աստուած պաշտութիւնն այ-
լըն կատականաց եղած է և Աստու-
ծոյ անհունը կը հայհոյուի ձեզ համար ո,
ինչպէս կը պարձիք տակաւին իրը ճըւ-
մորիտ աստուածապաշտ և սցըց առ-
ջեւ արքայութեան գոները փակելու
և դժոխոց դունելը բանալու յանդու-
գըն սպառնալերը կընէք: Ո՛հ, ինչ-
պէս չէք ամաչըր դուք երբ հաշտո-
րար սրբազն Խորհրդոց ժամանակ
անդամ ձեր ատելու թեան վկայ կանդ-

նոզ այս անհրատշամ պահնորդը այն
անզ կը աեւուեք, եւ այն ալ աս րը
խորհրդացն այնքան մաս, որ կը կար-
ծես թէ քշցակալ պաշտօնեաց մի է,
քանզի տեղը ասանել օտարի մի համար
խօս նեղ է, որով ձեր պաշտամ Առ-
տուծոյն անունը կ'արհամարհուի ձեր
կրից համար, ձեր, ու միայն ձեր
պատճառուու:

Դուք որ կը պարծիք խաղաղու-
թեան Առտուծոյ պաշտօնեի անուտմբ,
քաղաքական սատրին պաշտօնեից մի
չամունթեան կը կարօտիք խաղաղե-
լու համար: ԿՇնուատուին ծննդեան
վայրը մահասախթ զէնքն ի՞նչ բան ու-
նի: Դուք, որ ձեր կեանքով ու վար-
քով կենդանի քարող պիտի լինեիք ա-
մեն այլակրօնից, որ գառնան և Սրբոց
Երրորդութեանն երկրոգագու լինին,
դուք այժմ քար գայթակղութեան եք
նոյն խակ այլակրօնից:

Այդպէս ուրեմն, սիրելու անզ
կը թշնամունեք, պատուելու և յար-
գելու պատրուակու կանոյսուուեք,
պաշտելու դիմակաւ կը վստովիք և ՚ի
զարոյթ կը շարժէք հեղին ու քաշցրա-
գութ Տէրը:

Ո՞ր անհաւատը, ո՞ր անկրօնը, ո՞ր
հերցուածողն ու հերեսիովովը ձեզ
չափ կրօնից սրբութիւնը ազարտեց
... Նորա գէթ բացորձակ յայտնի
հակառակորդք լինելով կարելի է ձա-
նաչել վնասա և կրօնիք թշնամի նկա-
տելով զդուշնալ անոնցմէ. իսկ դուք,
բարէ, պատրուակեալ աստուածա-
պաշտը, կեղծաւոր հաւատացեալք,
թիւրիչ և եղծիչ ուղղագառք, խառ-
նակիչ եւ խումլացոյք քրիստոնեացք,
հետեւաբար եւ անարդուք պաշտա-
մանց, բարեկամաձեւ թշնամիք կրօ-
նից և առաւել վանդակաւոր գայթակէ
վեցուցիչ ոստիք քան զանհաւատու: Ե-
թէ զնեղ ՚ի գարձ և յուղլութիւն հը-

րաւ իրաղ աստուածայինն երկայնաւու-
թիւնն ու ներոգամանութիւնը կ'ար-
համուրհէք, վախցիք, ստորացէք նորա
համերերաթիւնն, նա բարեաց հա-
մար միայն գթած է, իսկ չարաց հա-
մար՝ արգար . . . :

Միթէ դուք, ով յիմարք և ոչ ի-
մասաւունք, կը կարծէք թէ աստուա-
ծատաղաջու էք, ոչ, փարբիկ մասցրոգ մի
կաց, որ հոգւով, հեղութեամբ, հը-
նողանեգութեամբ և անկեղծութեամբ
զԱստուած կը պաշոէ, նա է Աստու-
ծոյ պաշտօնեայն, նա է Ճշմարիտքը-
բրիստանեայն: Խոցիս վիայ, տեսէք
աստուածային պաշտամանց ամենէն
նուիրական տեղին. տեսէք անդ զի-
նուորաց ներկացութիւնը, լսեցէք նո-
ցա բեւեռապատ գարշապարաց Ճը-
սինչը, նկատեցէք նոցա անհամեստ
խնծղանքը, ծիծաղն ու ծաղը . . .
Ո՞հ, չէք տեսնեք այս գետնի գիրզաած
փաշն ու կեղուը և նոցա վերայ կանգ-
նող զինակիր պահապանը որ հրաման
ունի սրբիկելու զձեղ որ չը մարքէք:
Այդ քիչ անսպազութիւնն կը համարիք
ձեր անձին, ձեր պաշտաման, նոյն
անզոյն սրբութեան և նորա տիրով:
միթէ կարող էք խարեւլ թէ դուք այդ
անզ զԱստուած կը պաշոէք. կարող
էք համուրիւլ թէ այդ հակառակու-
թիւնները կրօնի նախանձաւորութիւն
է: Ո՞չ, ոչ, խարուող չը կայ, այդ ա-
մենուն շարժասիթը տեղ գողնալու
ցանկութիւնն, նախապատուութիւնն
անց և նկաթական շահու սուփանին
է որ զձեղ այդ աստիճան կատաղու-
թեան կը մասնէ, և դուք տակաւին
երես ունիք զձեղ քրիստոնեաց անտա-
նելու. աակաւին չէք պատակուիք:
“Փառք ՚ի բարձունս Աստուծոյ և
յերկիր խաղաղութիւն երգելուա, մինչ
զեռ խաղաղութիւն չը կայ. Բ՞նչ ուր-
աով եւ ի՞նչ խօրհրդով, “Ի մարգիկ.

Հաճութիւն ո , կըսէք . քանի որ ան Հաշտ առելութիւնը դարերէ ՚ի վեր որչացած է ձեր պատին մէջ :

Յն ուրեմն , եթէ առկաւին չը պիտի զգացք ու զգացք , եթէ առկաւին պիտի յանառիք ձեր այդ գայ թակլեցուցիչ կորուսական ծանրուն վերաց , եթէ մինչ խաղաղ չը պիտի դանէք դորա ելքը եւ հաշտաբար ու իրաւախոն չը պիտի լինիք միմեանց հետ , լուցէք Յիսուս Քրիստոսի , որ իւր աստուածացին խօսքի խարսազանաւ ։ ը զձեզ հալուծելով կը գոչէ . “ Առէք այդ ամենը և դացէք այս տեղէն , և Հօրս տունը առ ու տուրի տուն մի դարձնէք ո . Վերջի համաշխարհական դաստատանի ահաւոր առենին մէջ ազ պիտի պատասխանէ . “ Զձեղ չեմ ճանացներ , մէկ դի կեցիք դուք անիրաւութեան բոլոր մշակներ ո :

Ա Ր Ո Ղ Զ Ա Կ Ա Ն

(Եպունակութիւն . առ թիւ 6 :)

Իմաստակը մը ըսաւ թէ , “ Մահ ուսն վերայ մասնելը իմաստափութիւն է ո . և յիրաւի , մահուան վերայ մասնելով մարդ կը զգուշանայ մեղանելէ և անձը առաքնութեան մէջ կըթելով անով կը զարդարուի . վարը և բարը կ'ուղղէ , կամքն ու կիբերը կը զատէ , կը կամնաւորէ և մարդկութեան կոտարելութեանը կը հասնի , այնպէս որ իւր կենաց հաշիւր պահանջաւած առեն պարզ երես կըներկացնայ իւր դատաւորին առ շնուր և գովութիւն կը ստանայ , և ա-

հայ այս է իմաստափութիւն :

Նշանաւոր իմաստանին առ ծշմարիտ խօսքը . “ Յիշէ քու վախճանող և յաւխանան չես մեղանչեր ո , խիստ իւրաւացի է . քանզի զիտէ խելամսութեամբ , որ իւր կեանքը , իւր անմոնհ հոգին եւ իւր բանականութեան ան գին տաղանդը իրեն յանձնող Արտրի չը օր մի իրմէ հաշիւ պիտի ուղէ , առնելու համար թէ այս տաղանդը շոհեցուցէր է թէ կորուսեր է , եւ ըստ այնմ վարձք կամ պատիժ պիտի հատուցանէ . Աւսոի մահուան յիշատակին հետ անբաժանելի կերպով կապակցած կ'ունենայ վերջին դատաւանին միշատակն ալ զրով խապու կը հրաժարի մարդ մեղաց ու մոլութեանց Ճանապարհէն :

Մէջքէ հրաժարելու վայթ շունեցողը և պղծութեան ու ապականեալ գործոց մէջ յորատեւաղը կը նշանակէ որ կուրանայ մահուան խօսւթիւնը , կուրանայ վերջին դատաւանի ստուգութիւնն ու ծշմարտութիւնը , եւ մինչեւ իսկ կուրանայ Աստուածութեան գոյութիւնը , որ բարերարութեամբ լեցուցած է զինքը և գթութեամբ յայտնած է վերջին ահաւոր դատաւանի խօսիուրզը խիստ բացացայա խօսքերով և բաղմանթիւ յայտնի օրինակներով , որոց խելամնուտ կը նելու համար կը հրաւիրեմ զձեզ հայրական սիրով որ գուք չերձեսանդութեամբ ու բար գործ , որ կարող է զձեզ լուսաւորել և համոզել , իսկ ես կ'անցնիմ երրորդ դարմանը քննելու և անոր օգուտաները նշանակեաւ :